

բահանդէսին», 1926 թւին՝ «Հայաստանի կերպարւեսալից աշխատաւորների ընկ.» առաջին գրաֆիկական պատկերահանդէսին։ Այսուհետեւ անցնում է Փարփակ, ուր մնում մի տարի, ցուցահանդէս է սարքում եւ գնահատում փրանսական մամուլից, իսկ այժմ՝ նա երեւան է։

Այսօր Սարեանը սերտօրէն կապւած է Հայաստանի հողի եւ հայ ժողովրդի հետ։ Նա ձգուում է գոյնի վերածել ստեղծա-

գործող այդ ժողովրդի նոր կեանքի եւ ու գու հիմնական մօմէնուները։ «Ցանկանում եմ աւելի խորացնել եւ հիմնաւորել աշխատանքներս, —ասում էր նա մեզ, — ամբողջապէս կապւած լինելով ժողովրդի եւ կեանքի հետ»։

Այս տաղերը շատ լաւ բնորոշում են Սարեանին։

ԱՐԱՄ ԵՐԵՄԵՍՆ

Թիֆլիս

## ՏՐՈՓՈՒՄՆԵՐ

### ՀԻՆ ԳԻՇԵՐ ՄԸ

Շատ անգամ յոյս մը պզտիկ՝ հոգիս մէջ կը բանար Ռւրախութեան ծառ մը մեծ...։ Հեզ մանկուհոյ մը խոնարհ Աչքը սուզուած աչքիս մէջ, ծեռքը ծեռքիս մէջ թողուած, կը վազցընէր հեւիհեւ սանծարեկ սիրտըս յանկարծ...։

Բայց խենդ սրտին ետևէն կը համեր միտքը խելօք, Միտքը խելօք, խելացի... եւ ինչպէս Զեւսն ատենօք Պըրոմեթէն ապստամբ, զայն կը զարնէր շղթայի Ու կը կապէր զայն մինակ՝ իր ժայռերուն ամայի...։

... կը յիշե՞ս ծեռքդ այն զիշեր, քաղաք դարձին այգիէն, Մէջքիդ վըրայ, ծեռքիս տակ, վարդի մը պէս դողացող... եւ կը յիշե՞ս խաւարին մէջ շիթ առ շիթ, լուսաշող Ինկող քու ձայնըդ թրթուն, ու նառա՛ցդ ալ տարօրէն...։

Այդ փափուկ պահն իմ կեանքիս մէջ կը մընայ տակաւին, Մեռած կեանքիս մէջ մեռած աղաւնիի մը նըման՝ Որ կը մնիցէ, ընդմէջէն իր կիսաբաց կըտուցին, Իր բացակայ ընկերոջ շատ անուշ բան մը, ի՞նչ բան...։

1924

## ԵՐԵԿ ԳԻՇԵՐ

Երեկ գիշեր — չեմ գիտեր երէկ էր ան՝ թէ երազ—  
Սիրոյ մօտէն ես անցայ, եղայ ա'յնքան մօտ, ա'յնքան՝  
Որ, ա'հ, դըպա՛յ իսկ անոր ու ան փախառ հազիւ հազ  
Ու դեռ մատներլս հարբած՝ զլխու պըտոյտ կ'ունենան...:

Երեկ գիշեր, անսահման սիրոյ հաշին ի հաշիւ՝  
Ես ժողվեցի իրական, անմահակա՞ն փշրանքներ,  
Որոնց զըրայ աչուըներս ու շրթոնքներս ալ հեշտիւ.  
Մընացին պահ մը առկախ, ջահերու պէս տարուրեր...:

Երեկ գիշեր, երջանի՛կ եղայ միայն այդքանով.  
Երազն ու կեանքը մութին մէջտեղ եկան քովէ քով.  
Կեանքն երազով յորդեցաւ, ինչպէս երազն ալ կեանքով...:

Եւ այսօր բեռ մը կարծես հոգիիս մէջ կը տանիմ,  
Հոգիիս մէջ ու մարմնիս բե՛ռ մը զաղտնի, մրտերիմ,  
Որուն տակ մերթ կը հեծեմ եւ մերթ, անով, կը թըռի՛մ...:

1924

## ԵԳԻՊՏԱԿԱՆ

Իմ թուխս հրեշտա՛կըս հիմա — իմ ըսպիտակ լուսափայլ  
Հրեշտակներէս վերջ այնքան —, զերդ զահ մը սեւ յասպիսէ  
Դուն կը շողաս եւ դիմացդ ես կը մընամ հոգեզմայլ,  
Գիշերագնաց զերդ նամբորդ մ'որ շուրջն յանկարծ կը տեսնէ...:

Այդքան անուշ զերմութիւն նայուածքիդ մէջ ու ժպտիդ,  
Ու հասակիդ մէջ ա'յդքան լեցուն, ճըկուն ճոխութիւն,  
Մարմնոյդ բոյրին հետ մըթին, ձայնիդ ժայթքին հետ վլճիտ.  
Զիս կը խեղդե՛ն հեշտութեան աւազներու տակ ծըփուն...:

Շաքարեղէգ մը ինչպէս գետեզերքէն կտրըւած՝  
Քեզ կը տանիմ, դալարա՛ծ, դաշնաւորուա՛ծ ալ քեզմով,  
Քե՛զ, քաղցր անոր պէս ետքէն, անոր պէս կա՛րծըր ու զով...:

Ու կը խորհիմ. — թերեւս հին աստուածունի եւ աստուած՝  
Ճապուկ եղնիկ մը ճերմակ, սեւուլիկ ցուլ մը ուժեղ,  
Միացած են ու եղած նախածընո՛զքըդ այստեղ,

Զի անասնոյ մը պէս սուրբ՝ քեզ կը սիրե՛մ երկիւղած...:

1925

Վ.Ա.ՀԱՅ. ԹԵՐԵՍԻ